

ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՐՓԻԱՐ ԹԱԳԻՈՐԵԱՆ



891. 99
12-13

1938

"

NOV 2011



891.99  
p-13

891.5  
10115.0

ԱՐՓԻԱՐ ԹԱԳԻՈՐԵԱՆ



# ԶՈՒԱՐՁ ՏԱՂԵՐ

( ԿԱՎՈՒՕՇԱԿԱՆ ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ )



1938



### ԿԱՐԳՈՒԻՒՆՔ

Տղայութիւնը պէտք է ա'լ մոռնանք,  
Շուտ մը կարգուինք եւ տուն-տեղ ըլլանք.  
Շատեր կ'ըսեն թէ դեռ շատ են պզափկ,  
Դեռ մեր գործը չէ' կազմել ընտանիք:

Շատեր ալ կ'ըսեն կինն է մեզ պէլա  
Մեծ փորձանք խաղան ողջ գլխուդ վըրայ,  
Իսկ կան շատեր ալ, որ կինը կ'ատեն,  
Երկու օր ետքը վազ կ'անցնիս կ'ըսեն:

Ասոնք բոլորն ալ կարծիքներ են սին,  
Դժուար է ապրիլ կեանքը առանձին...  
Կինն է որ մեր կեանքը կը խընամէ...

Կինը տանը մէջ մեծ շնորհք մըն է...  
Եւ երէ կ'ուզէք ապրիլ երջանիիկ,  
Ճիշդ ժամանակին պէտք է կարգըսիք...:



1846-2011

## ԻԳԱԿԱՆ ՍԵՌԸ

### ԱՇԽԱՌՀԸ ԲԼԱԱԼԵՆ Ի ՎԵՐ

Կիներն են եղած այրերը խարող,  
Խսկ մենք այրերըս՝ ճարպիկ պատոյ գող.  
Բայց այս երկութիւն ալ իրար չեն սիրեր,  
... Աշխարհը կըլոր ըլլալէն ի վեր:

Ըլլա՛յ արական, ըլլա՛յ իգական  
Պէտք չէ երես տայ չար ատելութեան.  
Ատելութիւնը փորձանիք է եղեր,  
... Աշխարհը կըլոր ըլլալէն ի վեր:

Սիրենք ամէնքս զիրար անխըս.  
Որ մենք ունենանք խաղաղ կեանք ընտիր.  
Զի սէրն է եղած՝ խախաղութեան տէր,  
... Աշխարհը կըլոր ըլլալէն ի վեր:

Համերաշխ կեանքը գոհար է հայելի.  
Ցոյց կուտայ մեզի դէմք մը համելի.  
Համերաշխ կեանքը տուած է մեղք, սէր,  
... Աշխարհը կըլոր ըլլալէն ի վեր:

### «ԾԸՆԿԸԼՀԱ՛...»ԻՆ

Յարգա՛նիք միշտ յարգա՛նիք իգական սեռին,  
Զի անոնք քով է կորիզը սէրին.  
Երէ չըլլային դէմքեր սիրասուն,  
պիտի չունենար կեանքն իր բայցրութիւն :

Անուշ է համը՝ իգական սեռին,  
Զի անոնց քով է կորիզը սէրին.  
Արականին քով իգական չըլլա՛ր...  
Կ'աղաչեմ, ըսկ', ի՞նչ կ'ըլլար աշխարհ :

Եփեն չօրպանիս, լուան լաթերնիս,  
Այսքանը քաւ է կարծեմ, սիրելիս.  
Խսկ մնացածը՝ ալ դուն հասկցի՛ր...  
Գիտե՛ս, ամէն քան այստեղ չի գրուիր :

Պէտք է որ զիրար սիրենիք, փայփայենիք  
Որ ուրախ սրտով այս կեանքը վայլենիք.  
Զիրար ատելով ոչի՞նչ կը շահինիք,  
Զիրար սիրելով՝ կ'ապրինիք երջանիկ :

Զ Գ Ո Յ Շ

Դիտցիր յարզը կեանքիդ գարնան  
Դեռ չի հասած օրերդ ձրմրան,  
Զի երբ չըլլաս դու կամֆիդ տէր,  
Գարնան մէջ ալ կուգայ ձըմեռ:

Բընութեան տեսն է գեղանի,  
Միրոյ խայթը կուտայ ժեզի,  
Բայց պէտք է որ ըլլաս զգոյշ,  
Որ վերջը ժեզ չըսեն ապուշ:

Տեսով աղուոր ծաղկունիք շատ կան,  
Բայց դուն ընտրէ հատ մը միայն,  
Հատ մը միայն, նուրբ, հոտաւէտ,  
Որ դուն հետը ապրիս յաւէտ:

Մենք դեռասի ու ամուրի,  
Սիրահար ենք գարնան վարդի,  
Վարդեր քաղենիք վարդենին,  
Բայց միշու զգոյշ սուր փուշերէն :

Տ Ա Ք Ը

Կապուտակ երկինք ու տաքուկ արեւ,  
Կրակ կը տեղայ մեր զլխուն վերեն,  
Մեր տաքցած նակուէն կըսկսի հոսի  
Տաս հազարներով քրտինքի կաքի:

Ամառ է եկած ու սոսկալի տաք,  
Բլած են թափեր պալուրը ու պաճաք,  
Աղջիկ ու տղայ պառկած քով քովի,  
Մարմիննենին՝ ծովի, խելքերնին՝ հովի:

Կեանքը վայելեն ամառուան տաքէն,  
Քրտինք կը թափեւ վրայէն տակէն.  
Աղջեւդ են պառկած տեսակ ու տեսակ,  
Նկարիչ ըլլաս, գծես շաբունակ:

Տգեղ, գեղեցիկ, նիհար ու շիշման,  
Հազարումէկ տեսակ օյին կը խաղան.  
Տեսակ ու տեսակ մարմիններ խոշոր,  
Եւ խաշլամացու պալտըրներ չոփ չոր:

Բլաժ չէ կարծես, խանուք դասապի,  
Ուզածիդ չափ միս, պիփրեցու քեզի.  
Խռփած չոր ծերեր կ'ըլլան երիտասարդ,  
Իրենց երեսին կուտան հազար զարդ:

Երիտասարդ կ'ըլլան ու սէր կը հայցեն,  
Քիչ անդին պառկած կաթընու կովէն.  
Բլաժն է իրենց անկողինի տեղ,  
Կը դառնան պրոնզէ, կը հալեցնեն... եղ:

Ամառուան կեանքը կեանի մ'է սիրերգու,  
Գազան կը դառնան գառնուկներն իլու:  
Ամէն կողմ պալտըր, ամէն կողմ պոլ միս  
Ահա այս տեսակ բլաժներ կան նիս:

## ՕՐՈՒԱՆ ՄՈՏԱՆ

Դու կը չորցնես պարտէգ ու պօսքան,  
Կ'իյնաս անդունդը, քաշելով նարքան,  
Խելքդ քէփէկդ կ'երքայ կը քոփի,  
Եքէ հետեւիս օրուան մօտայի:

Կը կորսնցնես տուն, տեղ ու կալուած,  
Կ'ըլլաս աներես անձ սնանկացած,  
Կը քաշես կարօտ մէկ չոր օտայի,  
Եքէ հետեւիս օրուան մօտայի:

Պէտք է զրկուիս թարմ հորքի միսէն,  
Կարագով եփուած համով փիլաւէն.  
Նոյն խսկ չես գոներ պաղ ջուր բաշայի,  
Եքէ հետեւիս օրուան մօտայի:

Քոէմ թօգալօն եւ միշտ թուալէք,  
Ա'լ դաւն վազ կ'անցնիս սիրական եարէդ.  
Եւ կը մոռնաս քոյր, եղբայր ու տայի,  
Եքէ հետեւիս օրուան մօռայի:

## Ա Ր Հ Ե Ս Ը Ը

### ԴՐԱՑԻՒՄ ԱՂՋԻԿԸ

Պատուհանէն քեզ տեսայ,  
Ճերմակ նախշուն շապիկով,  
Ու այդ օրէն, հաւատա',  
Քեզ կը սիրեմ ես հոգւով:

Մեր տունը ձեր տունին քով,  
Մենք իբարու դրացի,  
Կը փախցնեմ քեզ զուով,  
Երէ մերժես դու ինծի:

Քեզ կը տեսնեմ ամէն օր  
Ու իմ միքսս կը հալի,  
Պիտի մեռնիմ ես խա՛չոր,  
Երէ չառնես դուն ինծի:

Ա՛յս, ըլլայի՛, ըլլայի՛,  
Գիշերանց մանրիքա,  
Ու քեզի հետ մտնայի  
Անկողինդ մետաքսեայ:

Յաղթանդամ մարմնով երիտասարդ մ'ես,  
Կոյսերու սրբութի քեզի կը քաշես...  
Բընաւորութեամք՝ պարկեշու ու ազնիւ,  
Ամէն մարդու քով ունիս մեծ պատի:

Բայց դարձեալ քեզի արհեստ մը սորվէ.  
Արհեստն ապրուստի լայն նամբայ մըն է:  
Հրսկայ մարմինը ամէն բանի վարժ,  
Երկար բազուկներդ՝ նարպիկ ու չարքաշ...

Կեսնքը յաղթելու մեծ տաղանդ ունիս,  
Եւ պըտըտելով դըրամ կը շահիս:  
Բայց դարձեալ քեզի արհեստ մը ընտրէ.  
Արհեստն արծաքի հարուստ հանք մըն է:

Ամէն գործի մէջ մըտած ու ելած,  
Սատանայի պէս նարպիկ, մէկ հատիկ.  
Խորամանկ մըտքով մանչ մ'ես աչքը բաց...  
Հանգիստ ապրելու գիտես շատ զադանիք...

Բայց դարձեալ քեզի արհեստ մը ընտրէ.  
Արհեստն աղամանդ քեզ կը նըւիրէ:

## ԱԱՅԵԼՈՒ ՍԻՐՈՒՀԻՆ

Կապոյտ աչքերով, փայլուն ու բռուր,  
Երկար մազերով, գանգուր ու աղուոր,  
Կարմիր շրբներով, վարդ մը գարունի՝  
Միրասուն դէմքով նըման արեւի...  
Ունենամ այսպէս եար մը սիրալիր,  
Հաւատացէ՛ք ինձ, երբեք չեմ մեռնիր։

Հարուստ կուրծքով մը, կոկիկ գեղունակ,  
Մաքուր մարմնով մը՝ ձիւնի պէս ներմակ,  
Սըրութներով մը սիրոյ սէվտայի,  
Անուշ ձայնով մը՝ նըման սոխակի...  
Ունենամ այսպէս եար մը անըման,  
Հաւատացէ՛ք ինձ, կ'ապրիմ յաւիտեան։

Բնաւորութեամբ պարկեշտ, բարի, լուրջ,  
Հաւատարմութիւն տարածէ իր շուրջ,  
Բարիք կամենայ ամէն չար անձի,  
Ու ատոռ ըլլայ սըրտերն նախանձի.  
Եթէ ունենամ այսպէս սիրուի,  
Ամրող աշխարհը պիտ' ըլլայ ինձի։

Բայց եր ունենայ լեզու մը օձի,  
Եւ ան նըմանի ապօւշ ցընդածի,  
Օրը անգամ մը իր խելքին փրչէ  
Եւ քու երեսրդ պոռայ ու կանչէ...  
Աւելի՛ լաւ է ապրիլ ամռարի,  
Քան քէ ունենալ այսպէս սիրուիի։

## Պ Ա Ր Ը

Մի՛ երթար պարի...  
Որ քու վառվըռուն կեանիք չմարի:  
Պարը քեզ կուտայ աննման հանոյի,  
Բայց այդ հանոյիլ շատ է վաղանցուկ։  
Հազիւ հազ դպած՝ նա կը փշրուի,  
Կ'անիետի ձեռքէկ, կը դառնայ փոշի։  
Եթէ դու տէր ես լեցուն քասկի,  
Լեցուն քասկի ալ շուտ կը պարպըւի,  
Բարեկամներդ, անկեղծ հարագատ,  
Ամէնքն անխրտիր կը խնդան վըրադ  
Ու քեզ կը կոչեն խախա, բըթամիտ,  
Երեսդ ի վեր կը պօռան հաւկի՛ք։  
Թէպէտ միշտ մաքուր հագուած պիտ' ըլլաս,  
Բայց մեծ սրժանիք պիտի չունենաս։  
Ու կը դառնաս դու մանչ մը աներես,  
Ցետոյ կը կոչուի՛ սուլու բարարէս։  
Երկար մարմինդ, տոկուն ու հսկայ,  
Խմորի նման նըլըխ կը դառնայ...  
Այտիդ կարմիրը շուտով կ'անիետի,  
Ու կը նմանիս դեղնած խըյարի.  
Եւ դեռ աւելի...  
Կը դառնաս բարակ կօթ մը աւելի։

Կը դառնաս նաեւ դեղնած սալաք-ա,  
 Ոչ ո՛ք պիտ' ուզէ նայիլ քու վրայ :  
 Վայելուչ հասակդ քու շնորհալի ,  
 Պիտի նմանի հասակ մայմութի :  
 Երէ պարելէն սրտանց չգաս վազ ,  
 Անպատճառ օր մը կը դառնաս հայլազ :  
 Քու նուրբ դեռատի միտքդ հանճարի ,  
 Կը դառնայ շուտով պարտէզ բանճարի . . .  
 Երէ լուրջ մէկն ես , մի՛ ըլլար տանսէօր ,  
 Մարզէ՛ մարմինդ ու եղիք պօքսէօր :  
 Տանսէօր ըլլալով կը շահիս ոչինչ ,  
 Կամայ ակամայ դու կը դառնաս իի՛չ . . .  
 Տանսէօր է լեցուն , տանսէօր՝ ամէն դի ,  
 Տանսէօր եղողը կ'ըլլայ անկուտի . . .  
 Պարը հանոյֆ չէ՛ , փարձանի է միայն ,  
 Նոյն խոկ կը տանի դուռը սեւ մահուան :  
 Շատեր գացած են այդ դաժան նամրէն ,  
 Խոկ երթալիքների շատուոր են արդէն :

\* \* \*

Այս գրութիւնս՝ անկեղծ , նշմարիս ,  
 Տանսէօր եղողին պիտի քուի բիրս ,  
 Բայց ձեզ յայտնեցի կարծիքներ արդար ,  
 Երէ չօգտուիք , լինաս ալ չի տար . . .

### ՇԻՏԱԿ Է

Երբ փողոցին մէջ աղջիկ մը տեսնաս ,  
 Ու սիրոդ իրեն տաս ,  
 Գլխարկըդ հանէ՛ ,  
 Ու շընորիհով մը բարեւէ՛ . . .  
 Հոգ չէ քէ մերժէ .  
 Շիտակ է :

\* \* \*

Թատրոն կ'երթ-աս , միտքըդ է բարի ,  
 Գեղուիի մը քեզ կը ժպտի՛ . . .  
 Օգուուէ՛ անկէ , առիրն է յարմար ,  
 Ու անմիջապէս քովի «պառ»ը տա՛ր . . .  
 Եւ այդ միջոցին գոնեաք մը խմցո՛ւր ,  
 Գլուխը տաֆցո՛ւր ,  
 Ու իրեն հարցուր  
 Թէ՛ քեզ կը սիրէ՛ . . .  
 Երէ կը սիրէ՛  
 Պաշիկ մը խնդրէ՛ ,  
 Հոգ չէ քէ մերժէ .  
 Շիտակ է :

\* \* \*

Թրամվէյ կ'առնես , կ'երթ-աս գործելու ,  
 Հազիւ կը գոնես տեղ մը նստելու ,  
 Կայարան մը վերջ արդէն կը լեցուի .  
 Նոր եկողները կը մնան ոտքի :

Ուշադիր եղի՛ր, միշտ շուրջդ դիտէ՛,  
 Ու ֆեզի յարմաք մէկը վնտուէ՛...  
 Եւ գեղեցիկ մը երբ աչքիդ զարնէ՛  
 Սանկ աչք մը ըրէ՛ ու ֆեզի կանչէ՛,  
 Եւ ժու արոռողդ իրեն հրամցուր,  
 Եւ իրեն հարցուր  
 Թէ՛ այդ վարմունի՛դ արդեօֆ զոհ մնա՞ց.  
 Երէ զոհ մնաց, գործն է եփած,  
 Երեսիդ վրայ ժպիտ ստեղծէ՛,  
 Սրտիդ բաշածը դու իրմէ խնդրէ՛,  
 Հոգ չէ թէ մերժէ...  
 Շիտա՛կ է:

### ՍԻՐՈՅ ԵՐԳ

Սխտոր տնկեմ սիրոյդ քով,  
 Վարդի մը պէս կը հոտի.  
 Սէրդ շինուած կարազով,  
 Դպածիս պէս կը ցնդի:  
 Սիրտըդ արտ մըն է սեխի,  
 Լեցուն հասուն սեխերով,  
 Ամէն մէկը բոյն մեղրի,  
 Կարծես շինուած շաքարով:  
 Կուրծքրդ կոյս մը նարինչի,  
 Ամէն քայլիդ կը խայտայ,  
 Երբ զլուխս հոն հանգչի,  
 Կը մոռանամ վիշտ թէ մահ:

### Մ Ա Յ Ր Ե Ր Ո Ւ Խ Ն

Միամիտ մանկանց տարիքէն անցանք,  
 Մէյմէկ քաջառողջ տղաքններ եղանք,  
 Մօրուր ալ բուսաւ երեսնուս վըրայ,  
 Հինգ օր չածիլուինք, թիգ մը կ'երկննայ:  
 Է՛, դո՛ւր հայ մայրեր, մենք ալ մեծցած ենք,  
 Աղջիկնիդ տուէ՛ք, կարգըւիլ կ'ուզենք:  
 Երբոր մենք ապրինք անտէր, ամուրի,  
 Աշխարիը մեզի դըժոլս կ'երեւի.  
 Մենք որբեր էինք, բայց ելանք մեծցանք,  
 Ու կարգուելու տարիքին հանանք:  
 Է՛, դո՛ւր հայ մայրեր, սղջիկնիդ տուէ՛ք,  
 Մենք ալ մեծցած ենք, կարգըւիլ կ'ուզենք:  
 Մե՛նք, չարքաշ կեանիք վարժուած տղաքններ,  
 Մենք կ'ուզենք ըլլալ ընտանիդի տէր.  
 Հայ օրիորդին հետ գլուխ գլխի տանք:  
 Որ մեր անցեալը շուտով մոռանանք:  
 Է՛, դուր հայ մայրեր, մենք ալ մեծցած ենք,  
 Աղջիկնիդ տուէ՛ք, կարգըւիլ կ'ուզենք:  
 Հայ օրիորդին հետ ըլլանք մէկ մորմին  
 Գորդեան հանգոյցով կապուինք միասին,  
 Ընտանեկան սուրբ օնախը կագմենք,  
 Որ հանգիստ սրտով կեանիք վայելենք:  
 Է՛, դո՛ւր հայ մայրեր, աղջիկնիդ տուէ՛ք,  
 Որ մեր տարաբախտ ազգը շատցընենք:

Օ Տ Ա Ր Ո Ւ Հ Ի Ն

ՔՍԱՆԸՀԻՆԳՆՈՅ ԱՄՈՒՐԻՆ

Երբ քանեւիինգ տարիներ ամբողջ .  
Անցուցած ըլլաս մարմնովդ տոռդ,  
Հագուած ու շբուած երբ փողոց ելլաս,  
Կարծես թէ քովդ մէկը կայ պակաս:

Ֆապրիխա կ'երբաս, անդուլ կ'աշխատիս,  
Ու կանանաւոր դըրամ կը շահիս,  
Բայց երբ իրիկուան յոգնած տուն դառնաս,  
Կարծես թէ տունը մէկը կայ պակաս:

Սիմենա կ'երբաս, հանգիստ կը նստիս,  
Որ խաղցուած ֆիլմէն դու բան մը սորվիս,  
Շարլօն կը տեսնաս, սրտանց կը խնդաս,  
Բայց կարծես քովդ մէկը կայ պակաս:

Խսկ ամառուան մէջ, օ՞Փ, սոսկալի տաֆ,  
Խըմես գարեցուր, ուտես պաղպաղակ,  
Եւ մայեօդ առած յոգնալու կ'երբաս  
Կարծես թէ քովդ մէկը կայ պակաս:

Խսկ ցուրտ ձմեռն ալ աշխատանիլդ վերջ,  
Ռուման կը կարդաս քու սենեակիդ մէջ,  
Բայց երբ քունդ գայ՝ անկողին մտնաս,  
Ա'յն առնեն կը զգացաւ թէ ի՞նչդ է պակաս:

Տափարին է օտարուիին, տաֆ կըրակ,  
Իր մարմինն է բամպակի պէս նեփ - ներմակ.  
Դէմքով սիրուն, գեղեցկուի աննման,  
Բայց ի՞նչ օգուտ, նայուածք չունի հայկական . . . :

Ժըպտոն դէմքով սիրոյ նիլվէ կը ծախէ,  
Սառ մարմինդ փուռի մը պէս տաքցընէ,  
Եւ դու կ'ըսես գեղեցիկ ես իրական,  
Բայց ի՞նչ օգուտ, աչքեր չունի հայկական :

Պուլվառներէն լուռ ու մընչիլ կը ժալէ,  
Մըխլատըգի պէս ֆեղ իրեն կը ժաշէ.  
Եւ դու կ'ըսես՝ լաւ կտոր մ'ես պատուական,  
Բայց ի՞նչ օգուտ, շըբքներ չունի հայկական :

Գարանֆիլի մը պէս անուշ կը հատի,  
Երբ քովդը գայ՝ խելքը գըլխէդ կը քընի.  
Պօյով - պօսով հըրեշտակի է նման,  
Բայց ի՞նչ օգուտ, վարսեր չունի հայկական :

Օտարուիին գեղեցիկ է վարդի պէս,  
Բայց պէտք է որ հոգուով - սրտովըդ սիրես.  
Հայ օրիորդով եղի՛ր պըսակ սըրբազն,  
Հայ օրիորդով ըրէ՛ հայսմիք հայկական :

ՔԵԶԻ ՅԱՐՄԱՐ ԿՆԻԿ ՄԸ ԳՏԻՐ

Երէ կ'ուզես ապրիլ խաղաղ,  
Չար օրերու չըլլալ մատաղ,  
Եւ ունենալ կեանք մը ընտիր,  
Քեզի յարմար կնիկ գըտիր:

Երէ կ'ուզես երջանկութիւն,  
Ու չի լըսել ատելութիւն,  
Վայլել լուրջ կեանք մը սիրալիր,  
Քու սըրտիդ պէս կնիկ գտի՛ր:

Երէ կ'ուզես սուրբ ընտանիք,  
Ապրիլ հանդարտ օրեր բաղցրիկ,  
Պաղ արիւնովդ յոնիեմ եղի՛ր,  
Ու ժեզ նըման կընիկ գըտի՛ր:

Երէ կ'ուզես կեանք հանելի,  
Ու վայլել սէրն սիրուն կոյսի,  
Գեղանի կոյսերն մոռացի՛ր,  
Ճիշդ ժեզ նման կընիկ գըտի՛ր:

Երէ կ'ուզես օրհնուած տուն,  
Ատէ՛ փառքն ու գեղեցկութիւն,  
Կեղծիքներէ միշտ ուշադիր,  
Պարկեշտ, յոնարի կընիկ գըտի՛ր:

ՏԱՐԻ Մ'ԱԼ ԱՆՑԱԽ

Եւ ահա դարձեալ տարի մ'ալ անցաւ,  
Տարի մը ամբողջ վասրն ոչինչի,  
Տեսակ ու տեսակ հոգ, կսկիծ ու ցաւ,  
Օրէ օր կարծես կը խոցուին մեզի:

Ժամանակն արդէն շատոնց է եկած  
Օրուան ախոյեան հերոսն ըլլալու,  
Անգործ բանուորին աչքերն են յառած  
Շուտափոյթ գործող մեծ ուղեղներու:

Բանախոսութիւն ու հազար ժողով,  
Հաւատացէ՛ որ ոչինչ պիտ' արծէ,  
Իրար հասկցէ՛ երբ գանիք իրար քով,  
Օ՛հ, ասկէ անդին բոլորը պօշ է :

Դուք որ ամէն օր բեմերու վրայ  
Կը բանախոսէ՛ իբր հոեսոր,  
Վերջ ի վերջոյ ձեր քրին պիտ' յննդայ  
Զեզի յուսացող ժողովուրդն անզօր:

Դուք որ իբր թէ մեծ միութիւն էք,  
Ու կը գործէք ալ յօգուտ հայ ազգին,  
Ինչո՞ւ կեցեր էք, ասպարէզ իջէք,  
Քրկեցէք մեր հէք մարմինն ու հոգին:

Դուք որ կը կոչուիք ազգային միծեր,  
Եւ գործ տեսնողներ էք ոչ-կատարեալ,  
Զաւակներու տէր հազար բանուորներ  
Ձեզի կը յուսան, տըխուր ու մըռայլ:

Ժողով ու ժարող մեզ ոչինչ կ'արժէ,  
Զեր օրաքերքերն ալ ըլլան ձեզի,  
Օգնեցէք մեզի, կեանքը դաժան է,  
Եթէ կատարեալ մարդիկ էք գործի:

Սարքէք ամէն օր կարեւոր ժողով  
Ու փչէք պաղ հով ամէն ժողովի,  
Երբ որ մենի չըլլանիք իրարու սիրով,  
Ի՞նչ գործ որ լնենիք պիտի ձախողի:

Ժամանակն արդէն շատոնց է եկած,  
Օրուան ախոյեան հերոսն ըլլալու,  
Անգործ բանուորին աչքերն են յառած,  
Շուտափոյք գործող մեծ ուղեղներու:

ԴԵՌ ՄԱՐԴ ԵՂԱԾ ԶԵՍ ԸԼԱՅՐ ...

Տարիքը առնես ու մեծնաս,  
Ըլլաս մարդ մը խելահաս,  
Ուննաս պէխ փառաւոր,  
Ու յարգուիս ամէն օր...  
Դեռ մարդ եղած չես ըլլար,  
Եթէ չունիս սիրու խոնարի:

Զարալ, չանախ, չէօմլէկով,  
Տուն տեղ կազմես դու շուտով,  
Եւ յետոյ ամուսնանաս,  
Զօնութիներու տէր դառնաս...  
Դեռ մարդ եղած չես ըլլար,  
Եթէ ունիս կեղծ սիրու չար:

Ըլլաս բժիշկ փաստաբան,  
Ու դու գիտնաս ամէն բան,  
Գիտութեամբդ իրաշալի,  
Աշխարհ վըրադ ըզմայլի...  
Դեռ մարդ եղած չես ըլլար,  
Եթէ ունիս կեղծ սիրու չար:

Հլլաս վարպետ կօշկակար,  
Խանութք բանաս ժեզ համար,  
Աշխատցընես ամէն օր,  
Քառսուն նարպիկ գործաւոր...  
Դեռ մարդ եղած չես ըլլար,  
Եթէ ունիս կեղծ սիրտ չար:

Սեւ մազերըդ ներմըկի,  
Տարիեդ հասնի ութսունի,  
Դառնաս ծերուկ մ'ալեւոր,  
Տըկար, անյոյս ու անզօր...  
Դեռ մարդ եղած չես ըլլար,  
Եթէ ունիս կեղծ սիրտ չար:

---

### ՈՒՐԱՆ ԱՊՐԻՆՔ

Իմաստութեամբ մը հայկական,  
Օր մը կ'ըլլաս վանառական...  
Վանառական անթիւայի,  
Բայց չար բախտէն կը ձախողի :

Չախողութիւն, յաջողութիւն,  
Մերն են ասնեֆ, եղի՛ր ժպտուն:

Իմաստութեամբ մը հայկական,  
Դուն կը բանաս մեծ նաշարան...  
Զես յաջողիր, կ'ընես վնաս,  
Չարալ, դգալ վրայ կուտաս:  
Մի՛ տխրիր դուն, եղի՛ր ժպտուն,  
Որ շուտ գտնես յաջողութիւն :

Իմաստութեամբ մը հայկական,  
Կ'ապահովիս մեծ նիւթական,  
Ու կը բանաւ խանութք գորգի,  
Բայց աւա՛ղ... շուտ կը ձախողի:  
Պէտք չէ որ դուն բախտդ անիծես,  
Այլ միշտ պէտք է կամքդ յարգես:

Այս աշխարհի ժամերդ անգին,  
Սշխատէ՛ որ ուրախ անցնին.  
Անանեն անուշ կ' շաքարի պէս,  
Եթէ դուն զայն վայ'լել գիտես:  
Պէտք է ապրիս ուրախ, անիոգ,  
Թէ ոչ՝ կեանքը կ'ըլլայ դժոխ:

ԱՆՈՐ ՈՐ ՍԻՐԵՑԻ...

Ո՞ւր որ երբամ , ի՞նչ որ ընեմ , սիրուն դէմքը կը յիշեմ ,  
Գիշեր ցերեկ , ամէն վայրկեան միայն քեզի կ'երագեմ...

Երբ ջուր խմեմ , գաւաթին մէջ անուշ դէմքդ կը փայլի  
Ապուր ուտեմ , պընակին մէջ ֆնքուշ դէմքը կ'երեւի .

Հացը խածնեմ , հային վրայ դէմքիդ նկարը կը տեսնամ .  
Եթէ այսպէս շարունակէ , օր մը պիտի խենդենամ .

Ամէն գիշեր երազիս մէջ ինձի կուգաս կ'երեւաս ,  
Ճերմակ քողով դէմքը ծածկած՝ իմ շուրջս պար  
կը խաղաս ,

Ու ինձ կուտաս անպատմելի ուրախութիւն մ'ամսահմա  
ԱՂԽ , արդեօֆ ե՞րբ այս երազըս պիտի ըլլայ իրական :

Ա Ն Վ Ե Ր Ն Ա Գ Ի Ր

Հըաշալիք մ'է գերքը «Կավոօչ»ին բայց պէտք է բարան  
դուն դրկես մէշին , որ երթայ խօշին . . .  
Փարայ կը ստեղծես շամփանյի շիշին , մեզէ կը շինես  
կերտանը խուշին , բայց պէտք չէ մոռնաս  
պարտքը «Կավոօչ»ին :

Բոլիտիքայ ժպիտ , բոլորն են պօչ , դուն պարտքդ դրկէ ,  
ատիկա է խօշ :

Շիտակն ըսէ , այդպէս չէ՞ , կավոօչ :

ԵՐԱՆԻՇ ԶԵԶԻ , ՈՒ ՎԱՇ ԶԵԶԻ

Դուք որ գտած էք կեանքի հարք ուղին  
Ու ամբողջ օրը հագած «ըզմոնքին» ,  
Կը դիզէք տուար առանց քրտինքի ,  
ԵրանիՇ ձեզի

Զուկն ու չուվալը չէիք լաւ հանչնար ,  
Դուք որ ունիքի կարծր գրլուխ քար ,  
Ու այսօր տէր էք փառաւոր գործի ,  
ԵրանիՇ ձեզի

Դուք որ գտած էք մէյմէկ հանճար եար ,  
Գրչով՝ բանաստեղծ , աչքերով՝ գոհար ,  
Որ ձեզ կը սիրէ իրմէ աւելի ,  
ԵրանիՇ ձեզի

X

Դուք որ գոլէնէ շըրջանաւարտ էք ,  
Ու Կավոօչ կարդալ խիստ շատ կը սիրէք :  
Բայց չէք վընարեր իբրը «օքլախնի» ,  
Ամօքնե՞ր ձեզի :

×

Դուք որ դիզած էք Փրանք ու տոլար,  
Վիլաներ ունիք մարգերով դալար,  
Ու չէք կամենար սանդիմ հայ որբի,  
Վայ եկեր ձեզի:

Դուք որ եղան էք մէյմէկ չափահաս,  
Ու լաւ կը ճանչնաք շարն ու բարին խաս,  
Բայց պատմառ կ'ըլլաք անհանոյ կլոռուի,  
Վայ եկեր ձեզի:

Դուք որ սընունի ունիք մեծ կարօտ,  
Ու չոր հաց կ'ուտէք ամէն առաւօտ,  
Զէք տար կէս Փրանք մէկ հատ հաւկիրի,  
Վայ եկեր ձեզի:

Դուք որ ծերոնկ մայրը կ'անարգէք,  
Իր ծերութեան մէջ չէք յարգեր երբեք,  
Ու կուտաք իրեն հոգեր ցաւալի,  
Վայ եկեր ձեզի:

ՀԱՅՈՒՀԻՆ ՈՒ ՀԱՅ ՊԱՐՈՆԸ

Հայ պարոնը անկուտի,  
Շիք բարիղեան մ'է եղած,  
Լայն բանթալոն կը հագնի,  
Կը պտըտի գլխաբաց:

Հայ օրիորդը նազելի,  
Կարմիր քսած շրթերուն,  
Կը հետեւի մօտայի,  
Ճիլէներով փափիկասուն:

Հայ պարոնը ամէն օր  
Թրաշ ըլլայ, ածիլուի,  
Աղջիկներու հետ աղուոր  
Հագուի, շքուի պտըտի:

Հայ օրիորդը կոյս մ'առողջ,  
Հարուստ էրիկ կ'երաղէ,  
Ու իր կեանքին մէջ ամբողջ,  
Ուտէ, խմէ, քէյֆ ընէ:

Հայ պարոնը զարգացած  
Չուզեր խօսիլ հայերէն,  
Շարժումներով շփացած,  
Միշտ կը խօսի դաղղիերէն:

Հայ օրիորդը գեղանի,  
Թշաշ կ'ըլլայ տղու պէս,  
Կարճ ֆիսթաններ կը հաղնի  
Ու կը ներկէ քիթ, երես:

Հայ պարոնը սին հանձար,  
Չի հաւնիր հայ օրիորդին,  
Շուտով կ'ըլլայ սիրահար;  
Երբ տեսնէ օտարուհին:

Հայ օրիորդը գործունեայ,  
Ապուր եփել մը դիտէ,  
Տունը նստի, դուրս չելլայ,  
Լուայ չանախ - թէնձիրէ:

Հայ պարոն հայ օրիորդին,  
Երբ կամաց մը աչք ընէ,  
Հայ օրիորդը իւզու կ'ելլայ, —  
«Բի՛ս սրիկայ» կը դոչէ:

### ՄԵԿ ՆԱՅՈՒԱԾՔՈՎ

Լեզուդ անուշ մեղրի պէս,  
Քեզ կը սիրեմ ես սրտէս,  
Դու եար մըն ես հարազատ,  
Չունիմ ես եար քեզմէ զատ:  
Դէմքըդ փայուն լոյսի պէս,  
Ես կեանք չունիմ առանց քեզ,  
Երբոր քեզմէ բաժնըւիմ,  
Խաչո՛ր կ'իյնամ, կը մեւնիմ:

Քնքոյշ այտերըդ կոյսի,  
Նման կարմիր խընձորի,  
Շոյեմ, սիրեմ ու խածնեմ  
Ու խընձորի պէս ուտեմ:  
Դու դիտութեան լոյս հանձար,  
Իսկ մերկ մարմինդ սուրբ տաճար,  
Լեզուդ կանթեղ սըրբութեան,  
Սիրտդ ալ սիրոյ սուրբ խորան:  
Սեւ աչքերըդ գեղունակ,  
Սիրոյ կրակ ու նիղակ,  
Մէկ նայուածքովիդ միայն  
Ինձ եղար եար սիրական:

## ԵՐԳԻ', ԲԼՅՈՒԼ

Երգէ', բլբո՛ւլ, գարնա՛ն երգեր,  
Վրան վարդի թուփերուն.  
Երգէ', բլբո՛ւլ, չքնա՛ղ երգեր,  
Մեզ պէս անտէր որբերուն:

Մենք անտէր ենք, խեղճ, մինակ ենք,  
Կարօտ՝ տան մը հայրենի.  
Մենք խոցուած ենք, ծարաւի ենք՝  
Քո երգերուն քաղցրալի...

Աշնան դալուկ տերեւներ ենք՝  
Գերի հովու քմայքին,  
Վա՛խ, չկրցանք ուռանալ մենք  
Երկինքին տակ մեր երկին:

Երգէ', բլբո՛ւլ, գարնա՛ն երգեր,  
Վրան վարդի թուփերուն.  
Երգէ', բլբո՛ւլ, չքնա՛ղ երգեր,  
Մեզ պէս անտէր որբերուն:

## ԱՇՈՒՂԱԿԱՆ

### ՈՒԶԵՍ ԶՈՒԶԵՍ

Երկայն մազերնին կտրեցին,  
Ֆիսթաններնին կարձեցուցին...  
Կարձեցուցին մինչեւ ծունկեր,  
Կ'ուզեն ցոյց տալ դեռ ատկէ վեր:

Քար ալ ըլլաս պիտի տեսնաս,  
Ուզես չուզես դլիս կ'ելլաս:

Արեւ չողայ, օդը տաքնայ,  
Հազնին ֆիսթան մետաքսեայ...  
Ֆիսթաններ նուրբ ու ֆանթէզի,  
Տակը ի՞նչ կայ կը տեսնուի:  
Աստուածավախ սուրբ մալ ըլլաս,  
Ուզես չուզես դլիս կ'ելլաս:

Լեցուն կրծքերնին աննըման,  
Երբ որ քայեն՝ կը թըրթըռան...  
Ու դուն կ'ատես կեանքը պէտար,  
Զի նայելով չես կշտանար:  
Սուրբ դրախտի սուրբ մալ ըլլաս,  
Ուզես չուզես դլիս կ'ելլաս:

Սիրոյ փափուկ դէմք մը սիրուն,  
Արեգակի նըման փայլուն . . .  
Խոր նայուածքով երբ քեզ նայի,  
Սիրոյ իշխանը կը բացուի:

Հեզ ու խոնարհ մէկն ալ ըլլաս,  
Ուզես չուզես դիմէ կ'ելլաս . . .

### ԱՄԷՆ ԲԱՆ Է ՍԻՆ

Ճերմակ մարմինը՝ մարմարէ արձան,  
Եկուր համբուրութինք լլուիկ ու անձայն.  
Սիրոյ պարտէզիս սըխտորն ու աղցան,  
Քու սիրոյդ համար եղան ցիր ու ցան:

Նըւագեմ առջեւդ զուռնաւ – տիւմպէլէկ,  
Աննըման երդ մը, անունով գէյպէկ,  
Եւ զուն ալ խաղաս ու նետես կէօպէկ,  
Մինչեւ որ խայտան մանկունք ու պէպէք:

Յետոյ առանձին մենք երթանք տանսին,  
Զիրար գրկելով պարենք միասին,  
Մինչեւ որ մարի գիշերուան լուսին,  
Զի հաճոյքէ զատ ամէն բան է սին:

### ԻՏԵԱԼԻՍ

Թող խաւարին ամբողջ աստղեր,  
Թող թոյն սփոէ ամբողջ եթեր,  
Գալնան վարդերն ալ աննման,  
Չորնան, ամէնքը յաւիտեան:

Դարձեալ ես կամք պիտ՝ տամ եսիս,  
Ու պիտ՝ վաղեմ դէպ՝ իտէալիս:

Հոգւոյս պարտէզը շիրիմ դառնայ,  
Երջանկութիւնս անհետանայ,  
Ամբողջ յոյսերս իմ այն պայծառ  
Դառնան ամէնքը սեւ խաւար:

Դարձեալ ես կամք պիտ՝ տամ եսիս,  
Ու պիտ՝ վաղեմ դէպ՝ իտէալիս:

Մահ ու սարսուռ պատէ հողիս  
Եւ չունենամ զարման ու յոյս,  
Օրհնութիւններն պատենական,  
Թող ինձ համար անէծք դառնան:

Դարձեալ ես կամք պիտ՝ տամ եսիս,  
Ու պիտ՝ վաղեմ դէպ՝ իտէալիս:

ԳՈՎԸՆ ԸԼԸԻ...

Խաղաղ ովկէանն ալեկոծի,  
Աշխարհ փըլչի ու կործանի,  
Գեղ բնութիւնն դժոխք դառնայ,  
Ու երկինքէն կրակ տեղայ...  
Հոգս անդամ պիտի չըլի,  
Եթէ եարլս քովըս ըլի:

Դաշնակ, Հնչակ ու Ռամկավար,  
Թո՛ղ բզքտեն, ուտեն իրար...  
Բիրտ խօսքերով զիրար ատեն,  
Պուան, կանչեն ու հայհոյեն...  
Հոգս անդամ պիտի չըլի,  
Եթէ եարլս քովըս ըլի:

Յառաջ, Պայֆար ու Երեւան,  
Իրարու հետ անհաշտ մնան.  
Պայֆարը թո՛ղ միշտ պայքարի  
Ի դէմ Յառաջ օրաթերթի,  
Հոգս անդամ պիտի չըլի,  
Եթէ եարլս քովըս ըլի:

Կըուիւ մըղեն + Ռուս ու Ճարոն,  
Իրար ուտեն իրեւ ժամպոն...  
Դաշնագիրներն ալ ժընեւի,  
Ամէնքն ալ թո՛ղ ձախողի,  
Հոգս անդամ պիտի չըլի,  
Եթէ եարլս քովըս ըլի:

Ծագի հըզօր մեծ հրաբուխ,  
Այրի տանըս գուռն ու սանդուխ,  
Բոցերու մէջ սարսափելի  
Ամբողջ տունն ալ վրաս փըլի,  
Հոգս անդամ պիտի չըլի,  
Եթէ եարլս քովըս ըլի:

Զ Ա Ց Ն Ե Ր

Իմ հայրենի լերանց մէջէն,  
Զայն մը անուշ, չեշտով մը չէն՝  
Կ'ըսէ ինծի — կեանքիդ մէջ քու  
Չըլլայ մոռնաս հաւատքն Հայու :  
Իմ հայրենի ծաղկանց մէջէն,  
Երշուկ մ'աղու, խիստ մեղմօրէն՝  
Կ'ըսէ ինծի — մի՛, մի՛ մոռնար  
Քու մայրենի լեզուկ պայծառ :  
Իմ հայրենի թունիկներն վէս՝  
Ելրատ կուտան ինձ մօր մը մէս,  
Կ'ըսեն ինծի — դու յաւիտեան  
Պէտք է սիրես Մայր - Հայաստան :

## ՏՈԼԱՐՁԻՆ... ՀԱՅՈՒՀԻՆ

Ամերիկա երթալ կ'ուզէ աղուոր չայուհին,  
Անուշ կուգայ իր ականջին ձայնը տոլարին,  
Չայ օրիորդը ծունկի եկած՝ մօրը կ'աղացէ,  
Որ տոլարճի, գէնկին, աղուոր էրիկ մը դանէ:  
Գէնկին տոլարճիս,  
Ծերուկ տոլարճիս,

Չայ օրիորդին քով մեծ պատիւ ունիս...  
Կոկիի չքուած երիտասարդներ ֆրանսա կու գան,  
Իրենց ուղած չայ օրիորդ կ'առնեն ու կ'երթան.  
Խոկ մէնք պէքեար կ'երթանք տխուր պարապ սենետկնիս  
Միոնց վրայ նայելով, ա՛խ, կ'բլենք թուքերնիս:  
Շիք հակուստներով,  
Տոլարին ուժով,

Չայ օրիորդները կը խարուին չուտով:  
Բախտին բերմամբ երբ օր մը Ամերիկա երթաս,  
Այդ շիք հակուած պարոնները դու պիտի տեսնաս,  
Պիտի տեսնաս ու զարմանաս որ են քէօմիւրճի,  
Մեւ ներկուած երկաներով կարծես պոյաճի:  
Սիրուն չայուհիս,  
Ճահիւ չայուհիս:

Հաւատա՛, դու ինձ, շատ պիտի խարուիս,  
Հոս՝ ֆրանսա, Մարսէյլ, Լիոն հայ երիտասարդներ.  
Կը վնատուն քեզ պէս սիրուն աղուոր աղջիկներ,  
Որ ձեզի հետ կարգուելով՝ ըլլան երջանիկ,  
Պէքեար կեանքէ աղատուելով՝ կազմեն ընտանիք:  
Սիրուն չայուհիս,  
Ճահիւ չայուհիս,  
Այս սուրբ առիթէն չըլլայ որ փախչիս...:

## ՀԱՅ ՈՐԲԻՆ

Արշալոյսի տեսքն հրավառ,  
Խաւար է քեզ մի սեւ խաւար,  
Եւ երբ տեսնես շրքեղ լուսին,  
Գիտեմ աչքերդ միշտ կը լեցուին...:

Բայց մոռացիր դու ամէն բան,  
Նոր հոգիով մը յաղթական,  
Բնարէ իտէալ մը փառաւոր,  
Եւ միշտ ուղղուէ գէպի անոր:

Վստահ եղիր, թէ այս աշխարհ,  
Ունի հոգեր մեղի համար,  
Բայց պէտք է որ դու համբերես,  
Ու այս կեանքիդ պայքարն յաղթես:

ԶԱՅՆ ՄՐ

ԹՌՅՆԻԿԱ

Առաւոտ մը՝ տխուր ձըմբան,  
Գարնան մի թոչնիկ,  
Չուարթ ձայնով մը աննըման,  
Երգեց երջանիկ  
Երգ մը անուշիկ, երգ մը սիրասուն:  
Դեռ ան ձմեռ էր,  
Եւ դարնան սիրուն գեղ թոչնիկներու  
Գալու ատեն չէր.  
Ո՞ւ, անի կուգար, շա՞տ հեռու տեղէ,  
Յոզնած ու քրտնած,  
Ինձ իր անուշիկ երգով կ'աւետէր  
Լուր մը Հայրենեաց,  
Լուր մը քաջարի Հայ հերոսներէն՝  
Ոմանք մարտի մէջ,  
Սէդ յաղթանակի դըրօշն պարզեր են  
Կոռւին տալով վերջ....  
Այդ կոռւին երգն էր որ, ինչ կ'աւետէր  
Իմ սիրուն թոչնիկ:  
Ցուրտ ձըմբան մէջէն բերաւ անվեհեր,  
Այս լուրն երջանիկ....:

Իրիկուն է... խուցիս մէջ նստած,  
Աշւըներով թաց

Կը գրեմ լոին, յուսահատ հոգւով  
Ճրագի մը քով:

Բիւր երազներով կը թոչիմ հեռու,  
Ուրախ օրերու.

Կը թոչիմ մէջէն, հուրի ու սուրի  
Եւ կամ կրակի...:

Եւ մերթ յուսահատ, տրտում ու տխուր,  
Հալած սրտովս լուռ,

Կը զարնուի խոր՝ ձայն մը ուղեղիս,  
Ու կը տանջէ զիս:

Զի ձըգեր նա ինձ, որ գրեմ վերջին,  
Տողերս կըրկին.

Կը հալի մոմըս, կ'ըսպառի լըռին  
Ցաւովս տրտմագին,

Ու դեռ կը տանջուիմ ես շարունակ  
Խուցիս մէջ մինակ...:

Վեհ ձայն մը կայ որ կը զարնէ սըրտիս,  
Ու կը տանջէ զիս...:

Իմ Հայրենիքիս ձայնն է սիրելի,  
Բայց խիստ եմ հեռի:

ՄԵՐ ԹԵՐՈՒԻԹԻՒՆԸ

Բարիք խօսող մեղ համար  
Միութիւններ անհամար  
Ունինք չափէն աւելի,  
Բայց մեղ մէկ բան կը պակսի...

Օրաթերթեր բիւր անթիւ  
Մեր մէջ ունին ոչ հաշիւ,  
Լոյս կը տեսնեն անթերի,  
Բայց մեղ մէկ բան կը պակսի...

Միութիւններ բաղմանդամ  
Ունին ոսկի ու դրամ,  
Տէր են տասը միլիոնի,  
Բայց մեղ մէկ բան կը պակսի...

Մանկապարտէդ ու դպրոց  
Տէրն չատ տուած է Հայոց,  
Որ մէր ազգը ուսանի,  
Բայց մեղ մէկ բան կը պակսի...

Տէր պապա եւ տիրացու,  
Բիւր աղջիկներ հարսընցու  
Տէր չատ տուած է մեղի,  
Բայց մեղ մէկ բան կը պակսի...

Բանաստեղծներ ու քերթող,  
Ճարպիկ մարդիկ գործ շինող  
Հայ ազգը միշտ չատ ունի,  
Բայց մեղ մէկ բան կը պակսի...

Ամէն բանի մասնադէտ,  
Մեծ գործերու մեծ վարպետ,  
Մենք եղած ենք իւելացի,  
Բայց մեղ մէկ բան կը պակսի...

Մեծ ազգերու չունեցած  
Տաղանդը մեղ է տրուած,  
Բայց կը պակսի մեղ մի բան,  
Բսէ՛ք տեսնեմ, լո՞չ է ան...

ԳԵՐԶԱԿԻՆ ԵՐԳԸ

Մենք զերձակներս ժիր աշխատող,  
Մերկ մարմինին բացը գոյցող,  
Մենք կը կարենք գոռթիւմներ շիք,  
Զեր չիքութիւնն մեղ կը պարտիք:  
Մենք՝ զերձակներս, ժիր աշխատող,  
Մենք հերոսներ, գործին յաղթող:

Մեր մեքենան շուտով դառնայ,  
Որ մեր գործը յառաջ երթայ,  
Ձեւենք, կարենք ժաքէթ, բանթու,  
Որ մեր փարան միշտ ըլլայ պօլ:

Մենք՝ դերձակներս, ժիր աշխատող,  
Գիշեր ցերել մենք շահինք փող:

Զափենք, ձեւենք ու կը կտրենք,,  
Տաք արդուկով ծուռը շտկենք,  
Գոսթիմներ նուրբ ու սիւր - մըզիւն,  
Ամչն տեսակ, աժան ու սուղ:

Մենք՝ դերձակներս, ժիր աշխատող,  
Մենք ժրաջան ու համբերող:

Գիշեր, ցերեկ միշտ կը կարենք,  
Որ մարդկութիւն չի մնայ մերկ,  
Մեր արհեստով մենք յաւիտեա՞ն  
Կը գոցենք ձեր տակն ու վրան:

Մենք՝ դերձակներս, ժիր աշխատող,  
Մերկ մարմինին յացը դոցող:

## ՍԻՆՔՄԱՅԻՆ ՄԵԶ

Զըմբան օր մըն էր,  
Մինակըս էի, չունէի ընկեր.  
Ասդին ու անդին շատ պըտըտեցաւ,  
Յետոյ ձանձրացայ, գացի սինէմա.  
Հազիւ թէ դըռնէն ներս մտած էի,  
Տեսայ աղջիկ մը սիրուն, գեղանի,  
Որ թերթ կը կարդար, նստած առանձին,  
Առանց նայելու ասդին ու անդին.  
Էր մօտ ուղղուեցայ դանդաղ քայլերով  
Ու գացի նըստայ իր աթոռին քով.  
Աչքերուս ծայրով զինքը քըննեցի,  
Մեծ ուրախութեամբ ինքնիրենս ըսի.  
«Այս իրիկուն դըրախտի կեանք մը կ'ապրիմ,  
. . . . . Եթէ յաջողիմ » :

Օրիորդը լուռ էր, երբեք չէր խօսեր,  
Թերթը կը կարդար ու միշտ կը ժապտէր:  
Իսկ ես անհամբեր, ուրախ ու լրոին,  
Կը սպասէի որ լոյսերը մարին:  
Եւ ահա՛ յանկարծ լոյսերն մարեցան,  
Հսկըսաւ խաղալ խօսուն սինէման:  
Օրիորդն ուրախ էր եւ միշտ կը ժպտէր,

Դէմքէն կը բղիէր՝ ժպիտ, հրճուանք, սէլ.  
 Ես քաջալերուած ժպտուն դէմքէն չէն,  
 Զեռքս կ'երկարեմ, կը բռնեմ ծունկէն,  
 Բայց օրիորդը ինձ «Բարտօն» մը կ'ըսէ,  
 Եւ կամացուկ մը ծունկը կը քաշէ:  
 Հոգիս կը նեղուի, սիրոս կ'ըլլայ դող,  
 Զի առաջին փորձս անցաւ անյաջող.  
 Երկրորդ փորձ մըն ալ կրկին,  
 Զեռքս կը տանիմ իր նազիկ ծունկին.  
 Այս անգամ դարձեալ ինձ կ'ըսէ «Բարտօն»,  
 Ու կը քաշէ իր նուրբ ծունկը մինեօն:  
 Ալ կը բարկանամ, հոգիս կը նեղուի,  
 Նորէն ինքնիրենս ես կ'ըսէմ ինծի.  
 «Անպատճառ ինծի ճիլվէ կը ծախէ,  
 Եւ կամ զոռովէն նազ ընել կ'ուզէ».  
 Երրորդ փորձ մըն ալ կը փորձեմ կրկին,  
 Դրպչելու համար իր նազիկ ծունկին:  
 Հազիւ թէ ձեռքըս վերցուցած էի,  
 Որ իր զգայուն ծունկը չոյէի,  
 Յանկարծ երեմիս ապտակ մը զմարկաւ,  
 Եւ ամբողջ սալը արձաւանդ տուաւ.  
 Ու բանճարի պէս ես կարմըրեցայ,  
 Ամբողջ սալին մէջ խայտառակ եղայ:

### Բարոյալան

Ամէն ժպտողէն դուք բան մի յուսաք,  
 Վերջը ինծի պէս կ'ըլլաք խայտառակ:

### ՑԱՐԳԱՆՔ ԻԳԱԿԱՆ ՍԵՐԻԻՆ

Իգական սեռը պէտք չէ որ ատենք,  
 Միշտ ծունկի եկած՝ յարգենք ու պատուենք.  
 Քանզի անոնք են աստղ, արեւ, լուսին,  
 Յարգանք, միշտ յարգանք իգական սեռին:  
  
 Մոմերնիս վառած, առջեւնին կեցած,  
 Յարգենք ու պաշտենք իբր թէ Աստուած...  
 Զի անոնց ձեռքն է կեանքի բանալին,  
 Յարգանք, միշտ յարգանք, իգական սեռին:  
  
 Հրեշտակներ են անմեղ ու արդար,  
 Իրենց մօտենանք պարկեշտ ու խոնաշ,  
 Որ սիրոյ զոներն մեր առջեւ բացուին,  
 Յարգանք, միշտ յարգանք, իգական սեռին:  
  
 Խնայողութիւն փայտէն քէօմիրէն,  
 Յուրա ձմեռուան մէջ մեղ կը տաքցնեն...  
 Այս մեծ շահ մըն է մեր պօշ քսակին,  
 Յարգանք, միշտ յարգանք, իգական սեռին:

Անոնք են հիմը այս մեր աշխարհի,  
Երբ անոնք չըլլան՝ աշխարհ կը փլի,  
Եւ մենք կ'աւանդենք մեր անդին հոգին,  
Յարդան'ք, միշտ յարդանք, իդական սեռին :

Իդական սեռը ունի մեծ աշխոյժ,  
Պատերազմի մէջ եղած են չավուշ...  
Իշխելու համար մեծ տաղանդ ունին,  
Յարդան'ք, միշտ յարդանք, իդական սեռին :

Անդինյ մէջ կայ կին երեսփոխան,  
Մօտ ատենէն ալ նախագահ կ'ըլլան.  
Այս մեծ փաստ մըն է իրենց կորովին,  
Փառ'ք ի բարձունս իդական սեռին :

ՄԵՆՔ ԱԽՈՅ ԵԱՆ ՇԱՏ ԲԱՆԻ

Պղտիկ ազգ ենք, բայց ախոյեան շատ բանի,  
Շատ բաներէն ճեղի միայն պիտի յիշեմ մի քանի.  
Թէ չինելու, թէ քանդէլու ունինք հըսկայ գորութիւն,  
Մէկ օրուան մէջ մենք կարող ենք կազմել հազար  
միութիւն :

Ահա այսպէս, մենք ախոյեան օրաթերթէր հանելու,  
Մեծ բառերով խմբագրական, խրատական գրելու,  
Մենք ախոյեան՝ իրարու քիթ, աչք ու ականջ հանելու.  
Օ՛, կոտրած ենք մենք բըքուը իրար գլուխ ջարդելու:  
Մենք ախոյեան՝ գիշեր ցերեկ Փարիզ, Ժընէվ երթալու,  
Մենք ախոյեան՝ չորս հինգ աեսակ գործօն օֆիս  
կազմելու :

Մենք խելացի, մեր խելքն ու միտք կը հասնի ամէն ինչի  
Ու հազարներ մենք կը ծախսենք միայն վասըն ոչլնչի :  
Մենք ախոյեան՝ աննախընթաց երեկոյթներ սարքելու,  
Օ՛, կոտրած ենք մենք բըքուը ժողով ու ճառ խօսելու.  
Զենք ձանձրանար ամէն իրկուն կը գումարենք մե՛ծ  
ժողով

Ու ամէն մէկ ժողովի մէջ մենք կը փշենք հազար հոգի:  
Ժողով ու ճառ, թէյասեղան, հացկերոյթներ անհամար,  
Այս ամէնը պէտք է գիտնանք ոչինչ կ'արժեն մեղ համար  
Հազարի տեղ, լաւ է մեզի ունենալ մէկ միութիւն,  
Մէկ միութիւն ալ կրնայ տալ հազարներու փրկութիւն :

ՄԻՆՉԵՒ ԶՈՐՆԱՆՔ, ԹԱՌԱՄԻՆՔ . . .

Հասակովը սլացիկ,  
Սեւ աչքերով գեղեցիկ,  
Աղջիկ մըն ես սիրելի,  
Դու հրեշտակ երկինքի,  
Ինձ տուփր կեանք ու հոգի,  
Անուշ ժպտովը ընտիր,  
Սիրոյ աչքերըս բացիր:  
ՀԱՅԱՄ թռչնիկ փափկասուն,  
Կուրծքիդ վրայ շինեմ բոյն,  
Բոյն մը վարդի թերթերով,  
Հիւսուած ոսկի թելերով:  
Որուն մէջէն շարունակ,  
Դիտեմ դէմքըդ գեղունակ,  
Զի աչքերէդ անվըթար,  
Ես երբեք չեմ կշտանար:  
ՀԱՅԱՄ կեանքիդ յար ընկեր,  
Սիրոյդ երգեմ մեղմ երգեր,  
Կեանքը վայլենք ու ժպտինք,  
Մինչեւ չորսանք, թառամինք :

ԽՐԱՐ ՍԻՐԵՆՔ

Պաճանախըս դաշնակցական, երիտասարդ պիտանի,  
Իր գլխուն մէջ աղատութեան դադափարներ կը տանի,  
Իր գիտցածը ան կը պաշտէ, կը պաշտպանէ ժպտով չին,  
Հոգին իրմէ առնես տանիս վազ չանցնիր իր գիտցածէն:

Աներ-պապաս ուամկավար է, տաքուկ հովեր կը փչէ,  
Դաշնակցական պաճանախիս «Բան չես գիտեր» կը կանչէ  
Եւ շատ անգամ մտերմական, անուշ խօսքերով ընտիր,  
Պաճանախըս կը խրատէ, ու կ'ըսէ «Մեզ միացիր»:

Իսկ տալոջս երրորդ տղան, հնչակեան մը կատարեալ,  
Տարիքն առած աներսպապիս, կուտա նայուածքներ մոայլ  
Ու շատ անգամ, գուրսը, ներսը, երբ իրարու հանդիպին  
Կամացուկ մը եւ կամ ուժդին, կը կոխեն իրար պոչին:

Իսկ էնշթէս, որ իր ինելքով միայն իրեն կը հաւնի,  
Իմ տալոջս տղուն զլխուն դուռ մ'է դարձեր փորձանքի,  
Կը հայշոյէ ուամկավարին, դաշնակցական ու հնչակին,  
Ու կը մաղթէ որ ամենքը դետինին տակը անցնին . . .

Մեծ ներոջըս պղտիկ թոռը լուրջ աղջիկ մը գեղանի,  
Ամբողջ հոգւով ինքըլինքը նուիրած է կրօնքի,  
Զինք տեսնողը կը հիանայ, հմայիչ է, գեղեցիկ,  
Բայց ինչ օգուտ, ամբողջ սրտով եղած է թունդ կաթո-  
լիկ :

Իսկ քենիս ալ իր կրօնքով, աստուածավախ բողոքական,  
Կը հաւատայ որ երբ մեռնի, պիտի ապրի յաւիտեան.  
Աստուածավախ ազնիւ սրտով ան բարեպաշտ կին մըն է.  
Բայց ի՞նչ օգուտ, ամբողջ սրտով կաթոլիները կ'ատէ :

Աներձագիս տղուն թոռը, իմ աստութեան մի փարոս,  
Իր ունեցած ամբողջ խելքով եղած է ան օրթօտոքս.  
Խեղճ թշուառին բարիք ընել, իր անձին պէս կը սիրէ,  
Բայց ի՞նչ օգուտ, ամբողջ սրտով բողոքականները  
կ'ատէ :

Իսկ պաճանախս՝ թէպէտ բարի բայց կրօնքով կուապաշտ  
իր չի տեսած սուրբերուն հետ ան յաւիտեան է անհաշտ.  
Իրմէ մեծերն ու ծերերը մեծ յարգանքով կը յարգէ,  
Բայց ի՞նչ օգուտ, ամբողջ սրտով բարեպաշտները  
կ'ատէ :

Ամէն անհատ իրեն յատուկ մտածելու ձեւն ունի,  
Ամէն անհատ իր շատ սիրած դաղափարին կը յառի.  
Բայց պէտք չէ որ վրիժառու ըլլանք յաւէտ իրար հետ,  
Քանի որ մենք ուշ կամ կանուխ պիտ խառնուինք  
Հողին հետ :

## 1500 ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ

Հաղար հինգ հարիւր երկար տարիներ անցեր դացեր են,  
Բայց մենք քանդեր ենք, ոչինչ ենք ձգեր մեր հին  
անցեալէն :

Մենք ժամանակին մեծ ազգ ենք եղած, հանճար,  
խելացի,  
Եւ ազատութեան տիպար ենք եղեր բարի նախանձի:  
Մենք ունեցեր ենք իշխաններ հզօր, բանակներ հսկայ,  
Զօրեղ ու կարող ազգ մըն ենք եղեր աշխարհիս վրայ:  
Հազար հինգ հարիւր տարիներ առաջ, մենք աշխարհակալ  
Ազգ մըն ենք եղեր, միաբան ապրող, բարի ու կրթեալ:  
Մենք ունեցեր ենք մեծ թագաւորներ, բանակներ կտրին  
Եւ իրարու հետ եղբայր ենք եղեր ազնիւ հոգւով ջինջ:  
Ու վերջապէս մենք ազգ մըն ենք եղեր, եւ մեծ  
պետութիւն

Իշխեր, տիրեր ենք տարածելով մեր ուժ և յաղթութիւն:  
Բայց այսօր, աւաղ, այդ հին փառքերէն մենք ունինք  
ոչինչ,

Մենք ունինք միայն հայոց պատմութեան գիրքեր  
կազդուրիչ :

Մեր այրած սրտին չոր մխիթարանք մենք ունինք  
միայն . . .

Կուսակցութիւններ իրենց գոյներով վառ ու աննման:  
Մեր մեծ արքաներ, յաղթող իշխաններ բոլոր դացեր են,  
Ու անոնց տեղը կուսակցութիւններ եկեր բազմեր են,  
Որպէսդի այս մեր պանդուխտ հայութիւն շուտով  
ազատի,

Վախնամ իրենցմով մընացածըն ալ երթայ կորսըւի . . .  
53

## B A R Y

Թէպէտ անասուն, բայց դուն ունէիր ասունի հողի,  
Վեհանձն հոգւովը զարմանք կ'աղդէիր դու ամէն ոքի,  
Հսկա՛յ մարմնովը կարծես թէ էիր առիւծ մը արի,  
Հատ մ'ալ քեղի պէս դժուար է դտնել, աննմա՞ն Պառի:

Քու տիրուհիդ գուրգուրանքին տակ, մեծցա՛ր,  
Ճերացա՛ր,  
Հազար խնամքներ, զոհողութիւներ լոկ քեղի համար.  
Տնեցիներուն բարեկամն էիր դու երկար տարի,  
Դուն այսօր չիկաս, բայց մի՛շտ պիտ' յիշուիս սիրելի  
Պառի:

Շրջուն աչքերով դու միշտ ունէիր նայուածք խելացի,  
Նայուածքով միայն դուն վախ կ'աղդէիր ամէն չար  
անձի.  
Բնաւորութեամբ դուն նմանէիր անմեղ ոչխարի,  
Այսօր ալ չիկաս, յաւէտ հեռացար, անուշիկ Պառի:

Խիստ պատկառալից երեւոյթովդ դուն՝ հեղ սիրո մը  
խոնարհ  
Ազնիւ տիրուհիդ վրադ նայելով շատ կ'ուրախանար.

Ամբողջ դղեակին պահապանն էիր ուժով կորովի,  
Բայց այսօր չիկաս, յաւէտ հեռացար, սիրելի Պառի:

Թէպէտ դու չըկաս, բայց յիշատակըդ պիտ' մընայ  
անմահ,  
Նկարըդ պիտ' կախուի չքեղ դղեակին պատերէն ի վար  
Տնեցիներուն աչքը ամէն օր, նկարիդ յառի,  
Հանդչէ դու հանդարտ, սիրուն անասուն, սիրական  
Պառի:

Միջերկրականի քնքոյշ ալիքներ թող քունըդ օրբեն  
Վելֆրանշի անուշ զեփիւռներէն դով՝ քեղի մեղեդի,  
Երբ դիշեր ըլլայ, ծառերն սպաւոր սրտերնուն խորէն  
Գուրգուրուտ բառեր փսփսան քեղի, իմ բարի Պառի:

ԵԱՐ ՈՒՆԵՆԱԼԻ...

Զուրը գինի կը շինեմ,  
Քարէն ալ հաց կը հանեմ,  
Անհամ կեանքի կուտամ համ,  
Երբոր եար մը ունենամ:

Աշխարհ կ'ըլլայ ինձ ոչինչ,  
Կը մոռանամ ամէն ինչ,  
Կտրիճ, հերոս կը դառնամ,  
Երբոր եար մը ունենամ:

Կը կլեմ ես հովն ու ծով,  
Կանցնիմ ովկէան լողալով . . .  
Զօրեղ Սամսոն մը կ'ըլլամ,  
Երբոր եար մը ունենամ :

Քալելու տեղ կը թռչիմ,  
Ուրախ զուարթ կեանքն ապրիմ . . .  
Ով որ տեսնեմ կը ինդամ,  
Երբոր եար մը ունենամ :

Կ'ըլլամ քերթող՝ հընարիչ,  
Եւ կամ վարպետ նըկարիչ . . .  
Գիշեր ցերեկ կը ինդամ,  
Երբոր եար մը ունենամ :

Կ'ըլլամ մարդը ամենուն,  
Փիլիսոփայ կամ գիտուն :  
Էշուն հաւկիթ ածել տամ,  
Փնտուած եարլս երբ գտնամ :

ԲԱՆՁԱՐԱՅԻՆ . . . ԲԱՅՑ ՀԱՆՁԱՐԱՅԻՆ

Մեր տան դըրացի՝ պարոն Պաթլըճան,  
Ունենալ կ'ուզէ մէկ աղուոր եարձան . . .  
Այս նպատակով կը հեծնայ իր ձին,  
Ու շիտակ կ'երթայ քեռորդի Տանձին :

Եւ երկուքը հոն խորհին, մըտածեն,  
Գըտնել աղջիկ մը իրեն սիրածէն :  
Թէպէտ տարիքը հասած էր ծըմրան,  
Բայց դեռ ան ունէր տաք սէլը գարնան :

Ու մեր երկուքը նըստին քովէ քով,  
Կը սկսին խօսիլ մեծ ախորժակով՝  
Գիւղի աղւորիկ աղջըկանց վրայ . . .  
Թէ արդեօք ո՞րը խըսմէթ պիտ'ըլլայ :

Կ'ընտրեն աղջիկը դեղին Դըղոմին,  
(Աննըման թոռը հասունցած Աեխին) :  
Յետոյ կ'որչեն թոռը Սիսորին,  
(Են մեծ աղջիկը հաստ կանանչ Սոխին) :

Նամակ կը գրեն պարոն Լոլիկին,  
Կ'ուզեն նըկարը օրիորդ Քէշկէկին.  
Ու ծեր Զիրօզին հին սունը կ'երթան,  
Ուզելու համար օրիորդ Լաքէրտան :

Բայց յանկարծ խենթի պէս կը փափաքին,  
Տեսնել աղջիկը կըծու Պլղպեղին.  
Հանրակառք կ'առնեն ու շիտակ կ'ուղղուին,  
Մեծ ու աննըման պալատը Աղին :

Վերջապէս կ'ընտրեն աղջիկը Բողկին,  
Ու երկու օր վերջ ալ կը նշանուին...  
Իսկ երբորդ օրը նշանը ետ կուտան,  
Եւ չորրորդ օրը կ'ըլլան շատ բիւշման :

Եւ ահա այսօր տարի մ'է անցած,  
Պարոն Պաթլիճան գեռ չէ նշանուած.  
Կ'ուզէ նըշանած իր սրտին յարմար,  
Բայց իր ուզածը չի կրնար դտնալ...:

### ԶԵՌԻՔ ԶԵՌԻՔԻ

Թշուառութիւն, տառապանք,  
Մենք ա'լ յաւէտ կը մոռնանք  
Ու մենք կ'առնենք նոր հոգի,  
Երբ որ գործենք ձեռք ձեռքի :

Մենք կը շինենք դիւղ, քաղաք,  
Երբ մեր հոգերն մենք անկանք,  
Ու կը հասնինք մեծ փառքի,  
Երբ որ գործենք ձեռք ձեռքի :

Հազարներով գաղթական  
Շուտ կը լրկենք Հայաստան,  
Մեր իւեղճութիւն կ'ամոքի,  
Երբ որ գործենք ձեռք ձեռքի :

Մենք ալ կ'ըլլանք խոշոր աղդ,  
Երբ մենք շուտով կը մոռնանք  
Կուլ Դաշտակ, Հնչակի,  
Ու երբ գործենք ձեռք ձեռքի,

Շուտով չոմաժ կը ստանանք  
Ու կը վայլենք բիւր յարգանք:  
Յարգանք պատիւ մեծ աղզի  
Երբ որ գործենք ձեռք ձեռքի:

Մեղ ալ գործէն չեն հաներ,  
Օտարական չեն կոչեր,  
Չենք հանդիպիր բարձունքի.  
Երբ մենք գործենք ձեռք ձեռքի:

Տաճարը իջմիածնին  
Կրնանք նորել առանձին  
Ու վերածել դրախտի  
Երբ որ գործենք ձեռք ձեռքի:

Մենք չենք մընար դադթական,  
Շուտով կ'երթանք Հայաստան,  
Շնչելու օդն հայրենի,  
Երբ մենք գործենք ձեռք ձեռքի :

### ՆԻՄ—ՄԱՏԼԷՆ

Սրբարանի բարեկամներուս  
Ինչպէս ամէն տեղ, Նիսի մէջ ալ կայ դադութ  
մ'հայկական,  
Շատեր կ'աշխատին, իսկ անգործներն ալ, պըլօթ կը  
իսաղան.  
Պըլօթ կը իսաղան հայկական ձեւով, պօռան կը կանչեն,  
Յանկարծ աղմուկ մը մէջտեղ կը ձգեն ձախէն ու աշխն:

Խաղի միջոցին շուտ իրարու հետ կ'ըլլան թշնամի,  
Աւ գուն կը կարծես թէ անմիջապէս կոխւ պիտ ծագի...  
Տայի, իմաստուն, մեծ ախորժակով դէմ դիմաց  
կ'անցնին,

Որ յաղթեն շուտով, էզմեն գլուխը Ապուլ-Ապութին:

Ու իմաստունը կ'ըսէ Տայիին. «Քաշէ՝ դայիշը»  
Քաշէ, մի վախնար, որ նորէն լեցուի սա պարապ չիշը»  
Ապուլ-Ապութ ալ իր կարգին կ'ըսէ. «Դուն դեռ  
չօճուխ ես,  
ինձի յաղթելու համար տակաւին հաց-պանիր կ'ուզես:»

Գառա-Պիպէոը օրը տասն անդամ խաղայ ու յաղթէ,  
Բայց երբ յաղթուի, հոգի, տին, իման իրար կը խառնէ:  
Տային միշտ լուրջ է, երբեք չի պոռար, կամաց կը խօսի,  
Իսկ երբ յաղթուի քիթն ու ականջը միշտ կը կարմրի:

Ու պաճանախը խաղի ընթացքին կ'ըլլայ կրակոտ,  
Իր գիմացինին տասն անդամ կ'ըսէ. «Լաւ խաղա,  
Լակո՛տ:»  
Ընկեր Զաթլախը խաղը կը սկսի հազար նազերով,  
Եաղի ընթացքին պարոն Տուռնամը չընդունիր իր քով:

Պարոն Հայկազը մեծ չալըմով մը խաղի կը սկսի,  
Բայց երբ յաղթուի քար արձան ի'ըլլայ ու կը պապանձի  
Իսկ Արփիարը, սուրճի գաւաթը բոնած քթին տակ,  
Այս աղաներուն վրայ նայելով խնդայ շարունակ:

## ԵՍ ԶԵՄ ՈՒԶԵՐ ԾԵՐԱՆԱԼ

Ես չեմ ուզեր ծերանալ, կուզեմ ապրիլ երիտասարդ,  
Յաւէտ ապրիլ այս կեանքը իբրեւ մարզիչ հարազատ:  
Ապրիմ ես միշտ բացօթեայ, ունենամ ես կուրծք առողջ  
Գիշեր ցերեկ շարունակ մարզեմ մարմինն իմ ամրող:

Այսպէս կ'ուզեմ ես ըլլալ երիտասարդ դեռատի,  
Եւ ունենալ զոյտ դնդեր նման կարծը երկաթի...  
Ունենամ զոյտ սըրունքներ արագաշարժ ու ճարպիկ,  
Եւ իմ խոռմիս մէջ ըլլամ վարպետ մարզիչ մէկ հատիկ:

Յոզնիլն ինչ է չգիտնամ, ցատկեմ, խաղամ շարունակ,  
Ամառ ձմեռ անընդհատ մարմինս ըլլայ տաք կըրակ,  
Առտուն կանուին ես ելլամ, երթամ ծովը լոգանքի,  
Պատուհանը բաց պառկիմ, չի բռնըւիմ կըռիթի...:

Պաղ ջուր խըմեմ՝ զովանամ, չի գործածեմ ես ալքոլ,  
Ու միշտ խաղամ լաւ Փութպոլ, մէկ հարուածով ընեմ  
Կոլ.  
Երբեք, երբեք չի ծխեմ, ատեմ մուխը սիկառի,  
Ուտեմ պօնազօն, շոքօլայ որ բերանը չի հոտի՛...:

Միշտ ուրախ թերթ ես կարդամ որպիսին է «Նոր  
Կավոօչ»,  
Ուրախ երգեր ես երգեմ որ իմ օրըս չանցնի պօշ,  
Եթէ այսպէս միշտ ուրախ մարզեմ մարմինս ես ամբողջ  
Հարիւր տարի կ'ապրիմ ողջ, երիտասարդ եւ առողջ:

## ՈՍԿԻՆ

Մետաղ մըն ես, աշխարհ եկած սեւ հանքերէ, խաւարէ,  
Քու արժէքը և քու փայլը հանդիստ և քուն խանդարէ  
Եւ շատեր ալ իբենց անդին կեանքը զոհեն քեզ համար,  
Իսկ շատերուն խելքը կ'առնես, կը գարձնես ինելագար:  
Փայլովդ չողուն ու աննըման, արժանիքովդ ահազին,  
Երկրի վըրայ Աստուծոյ պէս ուժ մը ունիս դու անդին..  
Մեղաւորներն քեզ կը սիրեն, որպէսպի շուտ աղատին,  
Եւ այլեւըս մեղք չի գործեն ու Տիրոջը նրսիրուին:  
Իսկ սուրբերը քեզ սիրելով, սուրբ հոգիով կը պաշտեն,

Քու շընորհեւ մեղաւորին դէմ պայքարին ու յաղթեն :  
Աղքատները քեզ կը սիրեն, որովհետեւ աղքատ են,  
Կը փափաքին քեզ ունենալ, որպէսզի կեանքն վայելեն :  
Հարուստները քեզ կը սիրեն իրենց կեանքն աւելի,  
Որովհետեւ երբ դուն չըլլաս, կը մատնըւին անելի :  
Խմբագիրներ քեզ կը սիրեն, զի ամէն կողմ պարտք

ունին,

Քեզ կը սիրեն, որ շուտով մը իրենց պարտքն ազատին .  
Գիրաշարը փարա կ'ուզէ, երբ շաբաթը լրանայ,  
Այս տողերը օթլախճիին ականջներուն օղ ըլլայ :  
Գետութիւններ քեզ կը սիրեն, որ յաւիտեան պայքարին ,  
Ըլլան մէյմէկ աշխարհակալ, յաղթեն իրենց թշնամին .  
Ուր որ դուն կաս, հոն է կարծես փառք ու պատիւ,

գօրութիւն,  
Ով որ քեզմէ խիստ շատ ունի ան կը տանի յաղթութիւն :  
Ահա այսպէս մետադ մըն ես աննըման ու անթիքա,  
Բարիքներուդ, չարիքներուդ սահմանը խաչ որ չըկայ .  
Փու շողջողուն, սիրուն փայլէդ մէնք յաւիտեան վագ

կ'անցնինք ,

Եթէ մէզի դու շընորհես խաղաղ կեանք մը երջանիկ :

### ՊԱՐՈՆ ԱՆԿՈՒԻՏԻՆ

Շիք երիտասարդ մէ պարոն անկուտին  
Բայց ես ամէն օր կը ինդամ խելքին .  
Գլխուն կը քաէ քրէմ պրիանթին  
Ու շիտակ կ'երթայ պարելու տանսին :

Օբը չոքս տեսակ հագուստ կը հագնի ,  
Աղջիկներուն հետ խիստ շատ կը խօսի ,  
Պաստոն մը ունի կոթըն է ոսկի  
Բայց գրանին մէջ սանթիմ մը չունի :

Եր ծանօթներէն դրամ պարտք կ'ուզէ  
Ու շիտակ գինետուն մը կը վասկէ ,  
Կը խմէ գինին եւ կ'ուտէ մէզէ ,  
Ու կը գինովնայ, կ'ըլլայ քէփէզէ :

Երբ որ կուտաւոր ընկեր մը դժոնէ  
Ասկէ ու անկէ չաթ փաթ կը նետէ ,  
Կով կըթածի պէս լաւ մը կը կթէ ,  
Երբ դիմացինը ապուշ խմացլ մէ :

ՄՏԵՂԾՈՒԵԼԻՔ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆՆ

Մեծ պատերազմ երբ վերջացաւ  
Ու ամէն ազգ հանգստացաւ,  
Պետութիւններ Եւրոպայի  
Նստան ամէնքն ալ ժողովի,  
Որ օր առաջ ստեղծուի  
Խաղաղութիւն այս աշխարհի:  
Մրագիրներ կը պատրաստեն,  
Խոշոր թուղթեր կը ստորագրեն,  
Կը բռնուին բուռն վէճի,  
Եւ շատ անդամ սաստիկ կոռուի,  
Որ օր առաջ ստեղծուի,  
Խաղաղութիւն այս աշխարհի:  
Կը սպահնեն թուղթ, ծայր ու մելան,  
Կը կոտրածեն աթոռ սեղան,  
Ախորժակով կը քարոզեն,  
Երբեմն ալ կը հայհոյեն,  
Որ օր առաջ ստեղծուի  
Խաղաղութիւն այս աշխարհի:  
Բարիզ, ժընեւ, Լոնսոն, Լոզան  
Պատուիրաններ կուսկան կ'երթան,  
Դիչեր ցերեկ չունին դաշնար

Կը ծախսեն միշտ միլիոն, միլիառ  
Որ օր առաջ ստեղծուի  
Խաղաղութիւն այս աշխարհի:

Ժողով, քարոզ, ճառ ու միթիսկ  
Հացկերոյթներ, խնջոյք, ընթրեք  
Կ'ուտան հաւեր եազլը եաւան  
Ու կը կոնծեն քոնեակ շամբայն  
Որ օր առաջ ստեղծուի  
Նոր պատերազմ այս աշխարհի:

ՄՇԻԿ ՄՇԻԿ

Բնութիւնն է գալար ու գեղ  
Երթանք դաշտը մենք միատեղ  
Ու հոն երգենք երգեր յուշիկ  
Յետոյ նիրհենք մշիկ մշիկ:

Նոսինք ափը մեղմ ծովափին  
Միշտ առանձին ու միշտ լոին  
Տանք իրարու մէր անուշիկ  
Յետոյ նիրհենք մշիկ մշիկ:

Դիւն արեգակ ես լուսընկայ  
Մահակալիդ գորգին վըրայ  
Սիրենք զիրար իրեւ թոշնիկ  
Յետոյ նիրհենք մշիկ մշիկ:

## ՆԵՐԳԱՎՂԹԻ ՊԱՐԵՐԳ

Ելիր Վարսենիկ տէնկերըդ կապէ,  
Թէնձիրէ, թաւա աժէնը թոփէ,  
Արտասահմանի հայութեան համար  
Հայոց աշխարհէն եկեր է խապար:

Մեզի կը կանչեն հայոց աշխարհէն  
Որ մենք ալ ապրինք հանգիստ, հոգով շէն.  
Տարիներով մեղ անգործ ձգեցին,  
Անգործ մնալով մարերնիս լացին:

Եւ ահա այսօր պէտք է մենք խայտանք  
Պէտք է պար բռնենք, խմբովին խաղանք,  
Ամէն ինչ զնենք փարան տանք փէշին,  
Ու եերն անիծենք դինիի շիշին:

Երթանք աշխատինք, ուտենք ու խմենք,  
Պուլզուրէ փիլաֆ պիֆտէք ու պէօրէք.  
Մեր աշխատանքով մենք ապրինք խաղաղ  
Մոռնանք մեր հոգերն ու ապրինք ուրախ:

Ժատկենք ու պարենք, խաղանք խմբովին  
Մեր անցեալ հոգերն ձգենք Մեր ծովին,  
Մենք պէտք է մոռնանք օրերն զարիպի,  
Ներգաղթի օրը օր մ'է հարսնիքի:

Զուռնաճի Պետօն զուռնա թող փէէ,  
Երգչուհի Եղան երգեր թող կանչէ,  
Մենք ալ խմբովին խաղանք վալս բոլդայ  
Մինչեւ որ յոդինիք ու քուներնիս գայ:

\* \* \*

Ելիր Վարսենիկ տէնկերըդ կապէ,  
Թէնձիրէ թավա ամէն ինչ թոփէ,  
Արտասահմանի հայութեան համար,  
Հայոց աշխարհէն եկեր է խապար:

## ԲԱՐԵԿԾՆԴԱՆ

Բարկենդան է, եկէք պարենք,  
Ուրախութեամբ այս օրն տօնենք,  
Այսօր օր մ'է մեծ հաճոյքի,  
Հազար տեսակ հրճուանքով լի.  
Նիհար ու գէր  
Իրար գրկած երգեն երգեր:  
Կապոյտ կանաչ հազուստներով,  
Իրար գրկենք հոգւով սրտով,  
Յետոյ գառնանք բոլքայ ու վալս  
Ուրախ գառնանք բոլքայ ու վալս  
Որ այս կեանքը մեղ ըլլայ իսաս.  
Կարճ ու երկայն  
Իրարու հետ բոլքայ խաղան:  
Բարկենդան է պէտք է խաղանք,  
Մենք միշտ կ'ուզենք ժպիտ հրճուանք,  
Ուրեմն եկէք պարենք կրկին,  
Ուրգերնիս ալ զարնենք գետին:

ՄԱԿԱԲՈՅՑԾԸ

Շատ կանուխ կ'ելլայ տալոջըս մանչը,  
Ու իր երեսը կը հանէ խաչը,  
Նախաճաշ ըբրած կ'ելլէ ու կ'երթայ  
Ու կէս գիշերին հաղիւ տուն կուգայ,  
Ու անկէ վերջը  
Տալոջըս մանչը  
Շուտով կը մտնէ անկողնին մէջը,  
Որսորդ մըն է ան թռչուն կաքաւի,  
Իր հոգին կուտայ տապկուած հաւի,  
Հրացան մունի կարծես անթիքայ,  
Աշխարհիս մէջը նմանը չիկայ,  
Որսորդ աննըման,  
Նշան առածը որսայ անպայման,  
Տալոջըս տղան:  
Մաքուր կը հազուի, փողկասպ, գաւազան  
Օր մը փարիզ է, եւ օր մըն ալ Քան,  
Ու կը ճամբորդէ առանց գրամի,  
Ցեսոյ կը փոխէ հազար պօն սմի,  
Ու այս ամբնաւն,  
Խելքը չի հասնիր ըրած գործերուն  
Տալոջըս տղուն:

Դպրոցի երեմ երբեք չէ տեսած,  
Բայց տասը տեսակ լեզու է սորված,  
Տասը լեզուն ան շլտակ կը խօսի,  
Իր գրչին ծայրէն հանճար կը հոսի,  
Ու անկէ վերջը  
Անուն է շինած աշխարհիս մէջը  
Տալոջըս մանչը:  
Աշխարհիս մէջը դարդ ու հոգ չունի,  
Միւլիոնատէր չէ, հապա անկուտի,  
Բայց ամէն կէսօր օթէլ կը ճաշէ,  
Մայրն ալ իրկունը հաւկիթ կը խաչէ,  
Եւ անկէ անդին  
Միշտ հոգ կը տանի իրեն սընունդին  
Տալոջըս որդին:

Գրքանը աղքատ, բայց հոգին հարուստ  
Զքաւոր կեանքէ միշտ կուտայ փախուստ  
Այս ալ արհեստ մ'է, մէծ արհեստ անշուշտ.  
Առանց դրամի կ'ապրի շիք ու կուշտ:  
Արհեստ էն թագուն:  
Գացէք հարցուցէք լոին ու ժպտուն  
Տալոջըս տըլուն:

## ՊԱՐՏԻՉԱԿ, ԻՄ ՍԻՐԵԼԻ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒ

Տարիներով քեզմէ հեռու, բայց հոգիս քեզ կը յառի  
Ու ամէն օր քեզ յիշելով իմ մատաղ սիրոս կ'այրի.  
Մարաւ շրթներս լոյս աղբիւրիդ, զուլալ ջուրիդ է կարօտ,  
Քեզ կ'երազեմ ամէն վայրկեան, զալար մարդերդ ու արօտ:

Վայրի կալերդ պարտէզներով տեսքը ունէր դըրախտի,  
Որ ջինջ օդով նոր կեանք կուտար հաղար տեսակ հիւանդի.  
Ամէն իրկուն ժամը տասին ծեր-երիտասարդ հոն երթար,  
Ու հոն դացող ժողովուրդը տէրտն ու պէլան կը մոռնար:

Երիտասարդներ, աղջիկ տղայ ուրախ զուարթ երգելէն,  
Նշանաւոր Մեծ Աղբիւրի ճամճի պախալ Արթինէն  
Անմահական շամ շէքէրէն տաս փարայի դնէին,  
Եւ թեւ-թեւի ցատքուտելով կուճուք-օրման երթային:

Ամէն տարի սուրբ Յակոբի, Վարդանանցի օրերուն,  
Գիշերները մինչեւ առտու կը պարէինք եռանդուն,  
Առաւօտուն դեռ շատ կամուխ մենք կ'երթայինք սօխմիեար,  
Իսկ իրկունը կը գաւնայինք եղած մէյմէկ սիրահար:

Դալարագեղ պուրակներուդ կեանք տըւող տեսքը քնքուշ,  
Աղամանդի տեսք ունեցող խորունկ ձորիդ ջուրն անուշ,  
Խորունկ ձորէդ հազիւ անցած յիսուն ատըմ քիչ անդին  
Միշտ կը լսուէր հըզօր ձայնը հսկայ որսորդ Սերդիսին:

Քու պարերդ ու երգերդ հրճուանք կուտան իմհոգւոյս,  
Քեզ յիշելով խաւար կեանքիս կը ծագի մի յոյսի լոյս,  
Ես կը մոռնամ իմ հոգերըս, վիշտ ու քոիդ, ամէն բան  
Երբ միտքըս դան երջանիկներդ իշի, Զալըմ Ստեփան:

Իմ անուշիկ ու աննման ծննդավայրս Պարտիզակ,  
Քեզմէ ունիմ իմ հոգւոյս մէջ հազար տեսակ յիշաստակ,  
Լոյս քաղաքներ չեն տար հաճոյք, ոչինչ միայն ինձ կարծեմ,  
Փարթամ կեանքով ուր որ երթամ դարձեալ քեզի պիտ յիշեմ:

## ՄԵԾ ԱԶԳ ՄԲՆ ԵՆՔ

Մեծ ազգ մըն ենք մենք ալ, ունինք լեզու, գիրք, գիր ու գրիչ,  
Գիտնականներ, բանաստեղծներ, փիլիսոփայ, ամէն ինչ.  
Մենք հայկական իմաստութեամբ մեծ ազգ մըն ենք հրաշալի,  
Բիւր բարիքներ ու օրհներդներ նուիրած ենք աշխարհի:

Մենք ալ ունինք նկարիչներ, մեծ ազգերու հաւասար,  
Դերասաններ, ու երդիչներ, ամէն մէկը մէկ հանձար,  
Ու մեր մէջ կայ վիպասանի, հնարիչի մեծ տաղանդ,  
Բայց աւաղ, մեր հայ տաղանդը եղած է խեղճ ու անբազդ:

Մենք ալ ունինք հնարիչներ, մեծ մեծ գիւտեր հնարող,  
Լրագրողներ, խմբագիւներ ամենօրեայ թերթ հանող.  
Ու մենք ունինք իրար զարնող հազար տեսակ կտրիճներ,  
Որոնց կարծես ամէն մէկը սուրբ երկինքէն են իջեր:

Մինչ օտարին բանաստեղծը չունի հոգը ապրուստի,  
Քիչ խորհելով շատ կ'արտադրէ անթիքաներ բիւր ժպտի,  
Հայ գրողը անգործ ապրի, իր ապրուստը ինք հոգայ,  
Ան կը խմէ քաֆէ-քրէմ որ իր տարտերը մոռնայ:

Բնութենէն ներշնչուած զբութիւններն ամառուան  
Դարակներու մէջ լեցուցած թուրշու կ'ընէ ձգմեռուան.  
Դրամ չունի որ հատորներ ան ընծայէ լոյս աշխարհ,  
Որ լոյս տեսած իր հատորը ըլլայ իրեն միմիթար:

Շատ խելացի, ընթերցասէր աղնուական աղդ մըն ենք:  
Հայ թերթերը ու կալոօշը մենք կը խլենք ձեռքէ ձեռք,  
Եւ կարդալով կը զարգաննք ու կը սորվինք շատ բաներ:  
Բայց չեմ գիտեր ինչո՞ւ արդեօք մենք վճարել չենք ուզեր:

Մենք պատմական ժողովուրդ ենք, վաճառական, պիտանի,  
Իմ կարծիքով չի վայելեր որ մենք ըլլան օթլախմի,  
Զթլախմութեամբ մենք կ'սպաննենք զիր խմբագիր, թերթ, գրիչ,  
Առանց զիրի, առանց թերթի մեր հետեւանքն է ոչինչ:

## ՍԻՐԵՄ ԵՍ ՔԵԶ

Սիրեմ ես քեզ Եսիս պէս  
Եւ դեռ ինձմէ աւելի,  
Քանզի անմեղ կոյս մըն ես,  
Անմեղ սիրոյ պայքարի:

Մոայլ հոգեր, վիշտ ու լաց  
Սրտէս արիւն կը քամեն  
Ու ես դժբախտ, ընկճըւած,  
Սէր կ'երազեմ երկինքէն:

Դժբախտութեան մէջ ծնած  
Աղջիկ մըն ես հըրեղէն,  
Ու կարծես ինձ ես եկած  
Սուրբ կոյսերու աշխարհէն:

Տուր ըլթները համբուրեմ,  
Ու քեզ սեղմեմ իմ կուրծքիս.  
Յաւէտ ամէն ինչ կ'ատեմ,  
Երբ այս գիրկիս մէջ հանգչիս:

ԲԱՐԿՈՒԹԻՒՆԸ

Ես վշտացած ոչինչ բանի կոտրեցի անցեալ օր  
Տաս հազարնոց ափսէ մ'աղուոր թանկագին,  
Գետին զարկի ու ըրի տասը կըտոր  
Երր նետեցի զայն ուժգին :

Կոտրածը դեռ ոչինչ էր, խիստ ոչինչ,  
Աչքերէս հուր, քերնէս փրփուր կը ժայթքէր,  
Բիւր թանկագին քերթուածներս ամէն ինչ  
Կրակըն եմ լեցուցեր :

Մէկ հարուածով ջարդ ու վշուր փշրեցի  
Պատուհանիս ապակիներն բիւրեղեայ,  
Որոնց առջեւ ամէն առտու կ'երգէի  
Սիրոյ երգեր առօրեայ :

Ես կատաղի բարկութեամբ մը փշրեցի  
Զքնաղ մօրս մայրական սիրտը անկեղծ,  
Բիրտ խօսքերով, հայհոյանքով ատեցի.  
Իտյց անի զիս միշտ օրհնեց :

ՄԵՆՔ, ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐՆԵՐՄ

ՄԵՆՔ գեռաւի զինուորցուներս՝ մէյ մէկ առայդ պատանի՝  
Մօտ ատենէն պիտի կազմենք մեծ բանակ մը պիտանի,  
Մեզմէ շատեր պիտի ըլլան խոհանոցի մեծ վարպետ,  
Իսկ ոմանք ալ մեծ զոմանտան, ժէնէրալ կամ յիսնապետ :  
Իսկ անոնք որ զինուորութեանց յատկութիւնն ու ձիրքն ունին,  
Եւ անոնք որ զինուորութեանց յատկութիւնն ու ձիրքն ունին,  
Շատ չի տեւեր, շուտ կը հասնին իրենց ուզած պաշտօնին.  
Շատ չի տեւեր, շուտ կը հասնին իրենց ուզած պաշտօնին.  
Իսկ անոնք որ սրամիտ են, մարմնով առողջ եւ հսկայ,  
Իսկ անոնք շուտ կը ժամանակ կ'ունենան լաւ ապագայ :  
Հաղդը անոնց շուտ կը ժամանակ կ'ունենան լաւ ապագայ :

Մեզմէ շատեր պիտի ըլլան խոհանոցի մեծ վարպետ,  
Իսկ շատերուն գոմանտանը ալիտի պուռայ՝ «Դիւ է պէ՛թ...»  
Իսկ շատերուն գոմանտանը ալիտի պուռայ՝ «Դիւ է պէ՛թ...»  
Մեզմէ շատեր պիտի ըլլան բաթաթէս ու սոխ մաքրու,  
Մեզմէ շատեր պիտի ըլլան բաթաթէս ու սոխ մաքրու ...  
Իսկ շատերն ալ պիտի ըլլան լաւ պուլաչըն լուածող ...

Գիշերները պիտի փախչինք զօրանոցի պատերէն,  
Մինչեւ առառ ուրախ զուարթ պիտի յողնինք պարելէն ...  
Աւ երբ տեսնենք սիրուն աղուրը, նուրբ աղջիկներ գեղանի  
Ժամադրութիւն պիտի խնդրենք բարեւով մը զինուրի :

Ահա այսպէս զինուրցուին կեանքը հաճոյք է, հաճոյք,  
Մասաւանդ երբ ժամադրութինք օրիորդներուն հետ փափուկ ...  
Սակայն պէտք չէ իմացուի մեր փախուստը ցած պատերէն,  
Թէ ոչ մեզի կը բոնեն եւ շիտակ ծակը կը նետեն ...:

ՄԵՆՔ ՊԵՔԵԱՐՆԵՐՍ, ԴՈՒՔ ԿԱՐԳՈՒԾՆԵՐԴ  
(Բարկանալ չկայ, կատակ է)

Մենք պէքեարներս, միշտ ազատ ապրող անաէր ամուրի,  
Թէպէտ մենք անտէր, բայց սիրոյ կրակն մեր մէջ չի մարիր,  
Մենք ամուլիմերս, չունինք, տաղուտիներ մեր զյիսուն վրայ.  
Մենք ենք մեր կեանքին հրաման տուող իբրեւ մեծ պայ:

Մինչ կարգուածներս, ոտքերնիդ կապուած կնկայ չուանով  
Զէք կընար չարժիլ ու կեանք վայելէլ միայն ձեր կամքով:  
Մենք պէքեարներս ամէն օք թրոազ, հաղուինք ու սքսուինք,  
Թեւ թեւի տուած օրիորդներուն հետ երթանք պատինք:

Դուք կարգուածներս, ձեր հոգին լեցուած հազար հոգերով,  
Օրուան ապրուստին վրայ կը խօսիք եւր գաք իրար քով:  
Մենք պէքեարներս, ուրախ ալ ըլլայ օրն իրկուն կ'ընենք,  
Իվօնն ու Մարկոն, էլէնն ու Մառին սկսանց կը սիրենք:  
Սիրուն օրիորդներ հաղնին Փիստաններ նուրբ ու մետաքսեայ,  
Մեզ պէս պէքեարներ ուր տեղ որ տեսնան հոգինին կ'ելլայ :  
Մեզ պէս պէքեարներ ձեր հոգին կուտաք միայն մէկ հւատի,  
Դուք կարգուածներս, ձեր հոգին աղին ու անլին :  
Գիտցածներ մէկ է, երբեք չէք գիտնար աղին ու անլին :  
Իսկ մենք պէքեարներս մեր խելքը միայն սէրը կը կանչէ,  
Շուտով մենք կ'ընենք ամէն ինչ որ մեր խելքին կը փըչէ:  
Շուտով մենք կ'ընենք ամէն ինչ որ կնկան հետ կրուուիք,  
Դուք կարգուածներս, շաբաթը մէյ մը կնկան հետ կայտիք:  
Օրը տասն անգամ ու տասը տեսակ հաշիւ կայ տալիք:  
Մենք պէքեարներս, շաբաթը մէյ մը փոխենք պօն-ամի,  
Մենք պէքեարներս, շաբաթը մէյ մը փոխենք խնամի:  
Մեր աչքին զարնող գեղեցիկին հետ կ'ըլլանք խնամի:  
Դուք կարգուածներս, շուտով կը դառնաք չոր կապած աւել,  
Տուն մնալէն միշտ, սրտնեղութենէն կը սկսիք փալամուտ աղել:  
Մենք պէքեարներս, միշտ բժախնդիք օրուան ջօտայի,  
Հոգերնիս ալ չէ նոյն իսկ թէ չուանք վարձքը օտայի,  
Դուք կարգուածներս, ձեր գլխուն վրայ հոգեր կը տեղայի,  
Զեր առնին համար պէտք է միշտ գընէք վաչա, փողուայ:  
Բայց, մեծ շխոսինք ..., օր մանջուշտ մենք ալ պիտի կարգըւինք,  
Եւ ուշ կամ կանուիս ձեր այս տառօսին մենք ալ կը հասնինք:

20Ն Անոր որ սիրեցի

Անմեղ սէրդ ինծի համար խորան մըն է պաշտելի  
Զոր իմ խաւար սրտիս խորը արեւի պէս փակեցի .

Արեգակի բոշի նման շրթունքները կրակուտ . . .

Տուր համբոյր մը իմ շրթներուս որ ես առնեմ իմ կարօւ :

Ուր որ երթամ կ'երդնում առջեւդ որ յաւէտ քեզ պիտ' յիշեմ ,  
Հաւատա ինձ քեզի համար սուրբ կոյսերը պիտ' ատեմ .

Ինձի համար միայն քու սէրդ անդին սէր մ'է աննման :

Ամբողջ սրտովս պիտ' կապուիմ քեզ մինչեւ հասնիմ գերեզման ,  
Բոպէ մը նոյն իսկ չեմ կրնար սիրուն դէմքդ մոռանալ :

Փայլուն դէմքդ կը փարատէ իմ սեւ հոգերըս մըուայլ :

Իրիկուան մութ խաւարին մէջ աչքերդ հուր շողշողուն  
Արեգակի կայծեր ըլլան , սիրոյ կայծեր փայլփլուն ,

Բոպէ մը չէ այլ ժամերով դիտեմ դէմքդ աննման . . .

Ու առկէ վերջ սեւ հողերով թող զիս թաղեն յաւիտեան :

«Ազգային գրադարան»



NL0354750

30498

